

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՍԵԱՅ

ՈՒԹԵՐ ՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 6

1 Յուլիս 1897



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը Այն ճամտէսի Թիւ 20

1897

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Մարմնոց յարութեան վարդապետութիւն եւ բնախօսութիւն.
- 2 Դանիելի եօթանասուն եօթներորդր.
- 3 Ծննդոց օրերն.
- 4 Յուշ մը.
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԲԱՅԻ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ութերորդ Տարի

Թի 6

1 Յուլիս 1897

ՄԱՐՄՆՈՅ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Եւ

ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ



Քանզի գիտեմ՝ զի մշտնջենաւոր է որ լուծանելոցն է զիս յերկրի, յարուցանել զմերթ իմ որ կըրեաց զայս ամենայն ՚ի Տեառնէ վճարեցաւ ինձ այս. զոր ես անձին իմում իրագէտ եմ, զոր ակն իմ ետես՝ և ոչ այլ ոք. ամենայն ինչ վատճանեցաւ ի ծոց իմ: Ապա թէ ստիցէք, զի՞նչ խօսեսցուք առաջի նորա, և արմատ բանից գտցուք ի նմա. երկբուք և դուք ի ծածկելոց, Զի բարկութիւն ի վերայ անօրինաց եկեսցէ, և ապա գիտացեն թէ ուր է նիւթ նոցա:

ՅՈՎԲ. ԺԹ. 25 . . .

Աթենացի փիլիսոփաներէն սկսեալ՝ որոնք Պաւղոսի քարոզութեանց վրայ կը խնայային՝ մինչեւ եկեղեցւոյ առաջին դարուն հերեափկոսներն, Գնոսափկեաններէ՝ Մանիքեցիներէ մինչեւ Միջին դարու հերձուածներն, Լուտերակեաններէ՝ Կալվինականներէ մինչեւ ներկայ բանապաշտօններն, նիւթակրօններն, մեռելոց յարութեան վարդապետութիւնն ծաղու եւ կատակամայ նիւթ եղած է: Կրնանք ըսել Աւգոստինոսի հետ՝ թէ Քրիստոնէոսյ հաւատքին ամենէն աւելի հակառակութիւն կրած կէտն՝ եկեղեցւոյ ամեն դարուն մէջ, մեռելոց յարութիւնն եղած է: Այս այսպէս է: Ներկայ գիտութիւնն՝ ընդհանրապէս նիւթակրօն

և անաստուած՝ հողւոյ անմահութիւնն եւ հանդերձեալ կեանքն չընդունելով՝ յայտնի է թէ մարմնոց յարութեան հետ զորձ չունի : Որով հին հերետիկոսներու Սկեղեցւոյ Վարդապետներէն րիւրիցս եղծուած առարկութիւններու վրայ՝ ներկայ դարս բան մ'աւելցուցած չէ :

Մեր նպատակն մեռելոց յարութեան վարդապետութեան հիմնաւոր պատճառաբանութիւնքն մի առ մի հոս մէջ բերել չէ. եւ արդէն իսկ Պատկերի ընթերցողաց համար աւելորդ : Մենք աւելի կ'ուզենք մեր ներկայ մարմնոյն՝ մանկանացուից եւ ապառնի անմահ մարմնոյն խնդրովն համառօտիւ զբաղիլ այս հատուածիւ : Այս նկատմամբ մարդկային բնախօսութիւնն քիչ մը խառնել պէտք է :

Ահա խնդիրն : Ամեն մարդ պիտի յառնէ : Այն ահաւոր օրն մեր հոգին իր մարմնոյն հետ պիտի միանայ : Դարաւոր ժամանակներով (զուցէ) անՆատեալ հողին պիտի կենդանացունէ իր մարմինն : Բայց ինչ կերպով պիտի ըլլայ այս : Մեր ունեցած մարմնոյն նմա՞ն մարմին՝ թէ նոյն մասնիկներէ եւ հիւլէներէ կազմուած նո՞յն մարմինն պիտի առնու՞մք : Այս հարցման մէջ երկու խնդիր կայ, զոր յաջորդաբար պիտի քննենք. նախ՝ թէ արդեօք նմա՞ն մարմին մը մեր ունեցածին պիտի առնունք յարութեան ատեն, թէ ըստ ամենայնի նոյնն. երկրորդ՝ թէ արդեօք մասնակի՞ նոյնութեամբ, կամ տարբերա՞յն նոյնութեամբ. առանց բնաւ ներկայ տարերքն ըլլալու :

Բուն մեր նպատակն երկրորդ խնդիրն ըլլալով՝ առաջնոյն վրայ համառօտիւ պիտի նայինք :

Այո՛, նոյն այս մարմինն՝ որ բնութեան կանոններով պիտի հող դառնայ, օր մը կենաց շնչովն ոգևորի պիտի. եւ նոյն հողին նոյն մարմինն պիտի կենդանացունէ : Հաւատացեալի հետ ըլլալով մեր այս խօսքն՝ Ս. Գրոց տոյն կրկին կէտերու վրայ վկայութիւնն կրնանք յառաջ բերել Յովբայ ցաւոց անկողնէն . «Քանզի գիտեմ զի մշտնջենաւոր է որ լուծանելոցն է զիս յերկրի, յարուցանել զմորք իմ որ կրեաց զայս ամենայն .» եւ Պաւղոսի բերնէն, «Զի պարտ է ապականութեանս այսմիկ զգնուլ զանապականութիւն. եւ մահկանացուիս այսմիկ զգնուլ զանա՞մահութիւն :» Աւելորդ է մի առ մի քրիստոնէական այս վարդապետութեան հաստատութեան վկայութիւններն բարդել հոս. հաւատացեալն կը հաւատայ, եւ իր փաստերն միայն ի Գրոց չէ :

մարդկային զիտակցութիւն , պատմութիւն , աւանդութիւնք , նոյնն կը վստահացնեն . նոյն իսկ լեզուականն : Առ այժմ մեր զբաղումն պիտի չըլլայ՝ թէ ինչպէս ի յարութեան մեր այս մահկանացու մարմնոյն բնութեան հետ նոյն մտքովն առնելով մահկանացուն անապական պիտի ըլլայ եւ անմահ . կամ թէ ինչպէս երիտասարդն կամ հինաւորց ծերունին , տղեղն կամ զեղեցիկն , կատարեալն , անկատարն , հրէչն , եւլն . ի չափ կատարման հասակի պիտի վերածին . նոյնպէս նաեւ սեռից զանազանութեան , փառաւոր մարմնոց տեսակին , զատապարտելոց մարմնոյն , եւ այլ խնդրոց վրայ պիտի կանգ չառնունք , վայրկեան մ' առաջ մեր բուն խնդրոյն հասնելու համար :

Խնդրոյն երկրորդ մասն է . Մեր առաջին վայրկեանն ունեցած մարմնոյն եւ յարութեան ժամանակ ունեցալիքին կատարեալ նոյնութեան համար ի՞նչ է անհրաժեշտ պահանջութեան : Պարզ եւ պայծառ պատասխան մը տալու համար՝ խնդիրն քիչ մը պարզաբանել պէտք է . պիտի ընենք այդպէս . վասն զի Պատկերի ընթերցողաց ախորժելի կը կարծենք . եւ պիտի ընենք այդպէս , վասն զի խնդիրն կ'ուզենք անհաւատ կամ անհաւանաներու եւ հաւատացելոց միանգամայն ուղղել , պարզապէս պիտութեան պահանջած ապացոյցներով . եւ այս գուցէ թէ բացարձակ պարզ ճամբով մը . որուն շատ անգամ առաջին քայլն առած են զոգցես Եւրոպիոյ հռչակաւոր զիտակաւնք եւ բանիբուն խորհողք , այլ շտապաւ . յետս նահանջած , եւ կամ առած քայլին վրայ դադրած : Թէ ինչո՞ւ այսպէս , չզիտեմք . մինչդեռ եւ ոչ մի պատճառ երկիւղի՝ զի շատ լուսաւոր է պողոտայն : Ինչ եւ է :

Ներկայ բնախօսութեան հետ սերտիւ կապուած է այս խընդիր , որով այդ զիտութեան զլխաւոր ծանօթութիւնքն պէտք է քննել հոս , որպէս զի յաջորդին կարենանք հետամտիլ :

Որով նախ համառօտիւ այս կէտիս վրայ ուշ դարձունելէ ետք առաջին հատուածիւ , երկրորդին մէջ աստուածաբաններու զանազան կարծեաց զլխաւորներն պիտի համեմատենք , մանաւանդ Ս . Թովմայի կարծիքն . իսկ երրորդ մասամբ՝ այս երկուքն իրարու պիտի համաձայնեցնենք :

Ա . Մարդկային բնախօսութիւն . — Մարդու մարմինն գործի մ' է , որուն գործարաններն՝ կենաց խորհրդաւոր մղմամբն ողեւորեալ՝ յատուկ գործեր կը կատարեն . այսպէս , մնաւորութիւնն , որով մարդ իր մարմնոյն կազմիչներն շարունակ կը փո-

փոխէ, կ'ածի, կը պահպանէ իր անձն եւ իր տեսակն իր մէջ : Claude Bernard այսպէս կը սահմանէ կեանքն . «Բազադրութեան եւ լուծման կրկին ընդհանուր եւ շարունակ շարժումներ» եւ կը յաւելու , «ապրիլ եւ անանիլ համանուն բացարութիւններ են» :

Cuvier կ'ըսէ . «Կեանքն երազապտոյտ եւ կնճոռս յորձանք մ'է . հաստատուն ուղղութեամբ, որ միշտ նոյնազգի մասնիկներ կը վարէ իր հետ, այլ անհատական մասնիկներն կը մտնեն ու կ'ելլեն հոն շարունակ . այնպէս որ կենդանի մարմնոյն ձեւն իր նիւթէն աւելի հարկաւոր է իրեն : Որչափ որ այդ շարժումն տեւէ՝ մարմնն կենդանի է, կ'ապրի . երբ այդ շարժումն անդաճ կերպով դադրի, մարմնն կը մեռնի» :

Այս սահմանք՝ յայտնապէս պակասաւորք, վառն զի կենաց բուն իսկութիւնն չեն բացատրեր , սակայն ըստ բաւականին կենաց յայտնուիչն կամ եռեւման պատճառն կը ցուցնեն , ցոյց կուտան կենաց երկու գլխաւոր գործերն, այսինքն կազմութիւնն եւ լուծումն, կամ շաղկապումն եւ քակտումն, եւ (մեր խնդրոյն համար կենսականն) այդ գործոց մէջ կենդանի մարմնոյն մասնկանց յարատեւ նորոգութիւնն , առանց անհատականութեան վնաս պատճառելու :

Մարդու մարմնն կազմող նիւթերն, որոնք անընդհատ կենդանութեան ժամանակ կը նորոգուին , մեր այժմեան պիտցած ութսուն պարզ մարմններէն ոմանց բազադրութիւններն են : Այսպէս, քնածուխ, ջրածին, թթուածին, բորակածին, ծծումբ , լուսածին , կրածին , նատրոն , շրոթս, երկաթ, կալիոն , եւլն . : Այսինքն, երկրիս պատեանը կազմող առհասարակ նիւթերն : Գործարանաւորին մէջ այս մարմնոց բազադրութիւններն անթուելի են : Ասոնց մէջ առաջին չորսն, ամենէն գլխաւորներն , գործարանական մարմններու հիմունքն են . այսպէս է՝ ուղիտակածինն, նեարածինն, պանրածինն, զոնդողածինն, պարարտ մարմններ, եւլն . որով մարդկային մարմնն կազմուած է :

Ասոնց ձեռքով ունինք ջղերն, արիւնն, ոսկրն, երակներն, մորթն, եւլն . . որոնց միութեան արդիւնք են զանազան գործարանք, ինչպէս է հալողական (մարսողական) խողովակն, արեան շրջանի գործարանն, ջղային դրութիւնն, շնչառականն, եւլն . որոնց համերաշխութեան ծնունդն է՝ մարմնն :

Արիստոտէս եւ Ս . Թովմաս՝ գործարանաւոր բազադրելեաց եւ հանքային նիւթոց իրարու հետ ունեցած նմանութիւնն գի-


տէին, եւ միոյն ու միւսոյն կաղմակերպող մասնկանց մէջ յարարերութիւն մը նկատած էին: Այս երկու գլուխներու դիտածն այժմեան դիտութիւնն կը հաստատէ, եւ այսօր բնախօսն եւ հանքաբան իրենց վերլուծումն մի եւ նոյն քննութեամբ եւ նոյն հասարակաց բանալեալ կը կատարեն:

Ասկայն գործարանաւոր եւ անգործարան մարմնոց մէջ խել մը կարեւոր զանազանութիւններ կան. միայն ասոնց մին կ'ուզենք նշանակել, վասն զի մեր լնդրոյն հետ յարակից է. կենդանութիւն ունեցող բազալորեալն՝ իւրացուցման կանոնաւ կը պահէ իր անձն եւ կ'աճի, մինչդեռ տարրաբանական բազալորեալն բազալորութեան կանոնաւ կը կազմուի. «Բազալորութիւն մը կը կատարուի՝ երբ երկու մարմիններ իրարու հետ միանալով՝ տեսակաբար իրենցմէ տարբեր երրորդ մը կը ծնանին: Ընդհակառակն իւրացուցմամբ երկու մարմիններ այնպէս կը միանան իրարու հետ՝ որ մին միւսին մէջ կը լուծուի եւ կը նոյնանայ անոր հետ»:


Այսպէս կենդանւոյն մէջ կերակուրն մարմին կը զառնայ: Իւրացուցմամբ կը բացատրենք այն կարեւոր գործն՝ որով կենդանի մարմնոց մը ամեն մասնիկներ, նոյն իսկ ոսկրային հիւսկենին, այս անդադար ելուժուտով կը նորոգուին շարունակ. այս է կենսական հոսանքն: Բայց որպէս զի մեր մարմնոյն ամեն նիւթերուն նորոգումն կատարեալ ըլլայ՝ որոշեալ ժամանակ մը պէտք է, բայց թէ որչափ. չգիտենք. ըստ բնախօսից համառօտ է այդ: Ժամանակ մը կարեւոր պայմանաժամ կը համարէին եօթը տարին, այլ այսօր չափազանց կը թուի այդ: Ոմանք երեք տարուց վերածած են զայն, եւ Moleschoff մինչեւ իսկ Գրետուն որ բաւական է կ'ըսէ:

Որով առանց տահմանելու կարեւոր տեսողութիւնն՝ քիչ ժամանակի մէջ կը տեսնեմք որ մեր մարմնոյն ամբողջ կազմական տարրերն կապարեկապէս կը փոխուին, թէ հիւսուածքն, թէ արիւնն, թէ ոսկրն, մկուռքն, ջիղերն, մազերն, եւլն, և առանց մերն ըլլալէն դադրելէ: Ասկէց վեց եօթը տարի առաջուանն չէ այդ, այլ տարբեր, կազմիչ տարրերն փոխուած են: Քիչ մ'աւելի երկարեմք այս մասին վրայ:

(Շարայարեյի)



ԴԱՆԻԵԼԻ ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԵՕԹՆԵՐՈՐԴԲ



(Շարունակութիւն տես է տարւոյ քիւ 24)

Մեր Թարգմանութիւնն կ'ըսէ ի վախճանել մեղաց, ոմանք կը կարգան ի կնքել մեղաց, Մաստրեթք յեղծանել կը պահանջեն մեղաց. թէ այս թէ այն՝ յաջորդող ի կնքել անօրէնութեանց, եւ ի ջնջել անիրաւութեանց խօսքն՝ իմաստն պարզապէս կը յայտնէ. այդ չորս բառերն իրարու տեղ կրնան դրուիլ իմաստն միշտ անփոփոխ մնալով. մեղաց եղծումն, կնքումն, վախճանն, ջնջումն, քառութիւնն:

Եւ ի գալ յաւիտեանական արդարութեանն. վերացական բառ եւ կոչումն է այդ յաւիտեանականն արդարութիւն, վերացական՝ փոխանակ թանձրացեալ անուան դորձածուած. սքանչելի է Թէոդորեոսեայ բացատրութիւնն. յաւիտեանական արդարութիւն ինքն Քրիստոս է, կ'ըսէ:

Եւ ի կնքել տեսեան եւ մարգարիի՝ հաւաքական եղակի է. կը նշանակէ՝ տեսիլք եւ մարգարէք. այսինքն՝ մարգարէութեան եւ տեսեան զաղբելուն:

Ինչ պէտք է հասկընալ եւ յօժանել սրբութեան սրբութեանցն խօսքով. դիտելի է որ եբրայական օրինակն կ'ըսէ. եւ յօժանել սրբոյն սրբոց. Ըստ Kuenen ի՝ տաճարին սրբութիւն սրբութեանց կամ սրբութիւն սրբոց կոչուած մասին վրայ է խօսքն. բսս այսմ սա ինքն կը մեկնէ այսպէս.

Անտիօքոս Եպիփան տաճարին ողջակիզաց սեղանն պղծած ըլլալով՝ պէտք էր սրբել զայն եւ օծել վերստին՝ որպէս զի կարենար մաքուր պատարագ ընդունիլ: Այսպէս՝ կ'ըսէ, Յուդա Մակարէ կը սրբէ սեղանն եւ տաճարն: Ողջակիզաց սեղանն օրինաց մէջ Սրբութիւն սրբոց կը կոչուի. Ելք. ԻԹ, 37: Սակայն ընդունելի չէ այս մեկնութիւն. վասն զի ոչ Անտիօքոսայ եւ ոչ իր ժամանակին կը յարմարի այս:

Եբրայական բացատրութիւնն որ աստէն՝ բնաւ տուպանուկին կամ խորանին կամ տաճարին չէ յատուկ, ոչ երբէք տեղական սրբութիւնն կը յայտնէ այդ: Հին կտակարանաց մէջ ուր որ այս բացատրութիւնն կար՝ ուշադիր քննեցի. ոչ մի տեղ տաճարին այդ մասին նշանակութիւնն չունի: Այսպէս ԻԹ, 37.

է. եղիցի սեղանն սուրբ սրբոյն. Լ, 11, զի սրբութիւն սրբութեանց Տեառն է. 29, է. եղիցի սրբութիւն սրբութեանց. Ղեւտ. Բ, 3, սրբութիւն սրբութեանց ի գոհից անտի Տեառն. 10 սրբութիւն սրբութեանց ի գոհիցն քոց. և ըն. ուր ընթերցողն ամբողջ հատուածներն կարդալով կը համոզուի՝ թէ տեղական չէ այդ բացատրութեան իմաստն, այլ Տեառն սեպհականն Մնացեալ տեղիքն են. Ղեւտ. 2, 25. է, 1, 6. Ժ, 12, 17. ԺԳ, 13. Իէ, 28. Թիւք Դ, 4. ԺԸ, 9. Ա. Մնաց. ԻԳ, 13. Եզեկ. ԽԳ, 12. ԽԵ, 3. ԽԸ, 1. Այս հատուածներու մէջ միայն այդ զոյգ բառերն անսամ եմ: Այս հատուածներու մէջ բացայայտիչ են այդ բառերն Տեառն Աստուծոյ, եւ կամ ամենասուրբ իմաստն ունին, զոր թէ իրաց եւ թէ անձանց կրնամք սեպհականել:

Երբ վկայութեան խորանին կամ տաճարին սրբութիւն սրբոց կոչուած մասն ուզէ յայտնել երբայերէնն՝ երկրորդ բառին առջեւ յօդ կը դնէ. ինչպէս եւ մեր հայերէն օրինակն՝ արդարեւ թարգմանութեանց ղշխոյն՝ և զիմորոշն անպատճառ կը կցէ, է. ի մէջ սրբութիւն սրբութեանցն. Եւք, ԻԶ, 33. ի սրբութիւն սրբութեանցն. անդ, 34:

Որով աստէն Դանիելի է. յօժանել սրբութեան սրբութեանցն խօսքին ծայրի զիմորոշն կամ իրո ձեռագրի վրիպակ նկատելով կամ մանաւանդ յատկապէս անձնական որոշումն՝ կ'ըսեմք. իմաստն՝ յօժանել սրբոյն սրբոց, Փրկչին, Մեծիայի:

Եթեմանասնից օրինակն այս փոքրիկ զանազանութեամբ Ս. Հիպպոլիտեայ աչքին առջեւ էր միայն՝ երբ իր քաղուածոյքն կ'ընէր. եւ սակայն առանց այլայլելու կ'ըսէ. «Ո՛վ ոք սրբութեանց սրբութիւնն՝ եթէ ոչ միաժինն Աստուծոյ Որդի. որ ի յայտնելն մարդկան ասաց զինքենէ. Հողի Տեառն ի վերայ իմ, վասն որոյ եւ էօժ իսկ զիս» Եւ այս բանացի բացատրութիւնն կը լուսաւորէ միտքն՝ վերջին բառին զիմորոշն առաջին բառէն փոխադրուած յաջորդին վրայ նկատել. ինչպէս քերականական կանոնք իսկ կը վարդապետեն:

Ս. Եփրեմ՝ ասորական թարգմանութիւնն որ հրէականին հետ նոյն է՝ սոյնպէս կը մեկնէ. Վասն զի օրինաց եւ մարգարէից կատարումն է սրբութեանց սուրբն Քրիստոս:

Որով արեւելեանն եւ արեւմտեանն հարք միաձայն այս խօսքով զՔրիստոս կը հասկնան եւ ոչ տեղական սրբութիւնն, ինչպէս ուսանք այժմ:

Որով կը հետեւի՝ թէ Գարրիելի խօսած եօթներորդն որոշ-

ուած եւ դժուած հօթնեակներն են, Փրկչին գալստեան՝ յաւիտեանկան արդարութեան երեւելուն՝ սրբութեանց սրբութեանն օծանելուն ժամայրութիւնն:

Այսպէս կը յառաջէ խօսքն հրեշտակն . եւ գիտացես եւ խելամուտ լիցիս յեղից բանին տայ պատասխանի: Եւ ի շինելն Երուսաղեմի մինչեւ ցօծեայն առաջնորդ՝ Եօթներորդ Եօթն, եւ Եօթներորդ վարսուն եւ Երկու. եւ դարձցին եւ շինեսցին հրապարակքն եւ պարիսպք, եւ նորոգեսցին ժամանակք:

Ոմանք Եօթներորդ Եօթն խօսքն որ չազկապիւ յաջորդին հեա կից է՝ կ'անջատեն յանիրաւի, որով թիւր մեկնութեամբ մինչեւ ցօծեալն հօթն հօթնեակ կ'առնուն, եւ ապա յաջորդող հօթներորդքն մինչեւ Երուսաղեմի նորոգումն կ'երկարեն. սառկան ոչ եբրայեցին եւ ոչ հօթանասունք այդպիսի իմաստ չունին. երկուքն ալ եւ չազկապն երկու խօսքին իբր զօր կը գնեն:

Հրեշտակն կը շարունակէ . եւ յետ վարսուն եւ Երկուց Եօթներորդաց՝ բարձցի օծութիւնն, եւ իրաւունք ոչ իցեն ի նմա՝ եւ բաղաքն եւ սրբութիւնն ապականեսցին առաջնորդան հանդերձ որ գայցե, եւ ջնջեսցին հեղեղաւ. եւ մինչեւ ի վախճան պատերազմին համառօտելոյ կարգեսցե զապականութիւն, եւ զօրացուսցե զուխտ բազմաց. Եօթներորդ մի եւ կես Եօթներորդի, դադարեցուսցե զսեղանս եւ զպատարագս . եւ մինչեւ ի ծայրս անկեանն ապականութիւն. եւ մինչեւ ցվախճան եւ ցտագնապ կարգեսցե ի վերայ ապականութեանն, եւ զօրացուսցե զուխտ բազմաց: Եօթներորդ մի եւ կես Եօթներորդի բարձցին զոճք եւ նուէրք, եւ ի վերայ տաճարին պղծութիւն աներածոյն կայցե . եւ մինչեւ ի վախճան ժամանակի կատարած տացի ի վերայ աներածին: Վերջին հատուածն Հատինն կը թարգմանէ. եւ ի տաճարին պղծութիւն աներածոյն եղիցի. եւ մինչեւ ի կատարած եւ ի վախճան ժամանակի աներած տացի: Փրկչն մեր Մատթէի ԻԴ, 15. այս վերջին հատուածն կը յիշէ. Պղծութիւն աներածոյն որ . . . կայցե ի տեղուզն սրբութեան:

Մարգարէութեան բնականութիւնն նշանակութիւնն չըննած՝ կարեւոր է մասնակի քննութիւն մը: Առաջին տողն յորում է բարձցի օծութիւնն՝ ըստ եբրայականին ունինք սպանցի օծեայն կամ բարձցի օծեայն: Օծեալն յունական բառիւ՝ Գրիստոսն է . իսկ աստէն ըստ Եօթանամից Օծութիւնն՝ Քրիստոս բառին բարձրութիւնն է, զերպրականն, թանձրացեալն զոգցես, իբր օծութիւնն օծելոց. ինչպէս է՝ սրբութիւնն սրբոց. այսինքն է

Քրիստոս ինքն Աստուած : Սպանցի բառն ըստ Եօթանասնից բարձցի ճշդագոյն է . երբայականն իսկ սաստիւ սպանումն կը նշանակէ, անագորոյն մա՛ մը :

Ես իրաւունք ոչ իցեմ ի նմա. կ'ենթադրուի՝ ընդդէմ օրինաց եւ իրաւանց տրուած մահն. իսկ ըստ երբայականին գրեթէ ունինք՝ ես ժողովուրդ որ մերժելոցն է զնա ոչ եղիցի ի նմա . այս մտաց մօտ է ասորական թարգմանութիւնն, զոր Ս. Եփրեմ այսպէս կը մեկնէ. ես Երուսաղէմի այլ ոչ լիցի Մեխի :

Չանագան մեկնութիւններ տուած են այս հատուածիս հինք եւ նորք. ոմանք ի նմա բառիւ Երուսաղէմն կը հասկընան. իբր այն թէ օծութիւնն սպաննուելով՝ յԵրուսաղէմ իրաւունք պիտի չմնան. ոմանք քահանայական օծութեան օրինաւոր յաջորդութեան խախտումն կը համարին. իսկ այլք ոմանք հատուածիս մէջէն բառ մը գաղափարողաց ուշէն սպրդելով ինկած. Յակոբսայ մարգարէութեան մէջի Շիլոն բառին նման :

Յաջորդութիւնն է ըստ երբայականին, ես ժողովուրդ իշխանիւն որ գայցի՝ աւերեցի գրադաքն եւ գսրբութիւն. ես վախճան նորա հասցի հեղեղաւ. պատերազմ եւ ապականութիւն կարգեալ :

Յայտնի իմաստից խտիր կայ Եօթանասնից եւ Երբայականին մէջ. առաջնոյն իմաստիւ՝ քաղաքն եւ սրբութիւնն եւ ժամանակին առաջնորդն (հրէից) պիտի ապականին. մինչ երկրորդաւն՝ առաջնորդին (յարձակող իշխանին) ժողովուրդն պիտի ապականէ քաղաքն ու սրբութիւնն : Առաջ մղելով ընթերցումն հեղեղաւ ջնջեցին, եւ մինչև պատերազմին աւարտման կէտն (վախճան) . . . ըստ Եօթանասնից . իսկ ըստ հրէականին՝ անոր վերջն հեղեղաւ պիտի լիննայ . . . :

Այդ վախճան բառն զժուարութիւն մ'է. ըստ այսմ կրնանք զայդ քերականաբար եւ ըստ թարգմանութեանց զանազանութեան՝ պատերազմի՝ առաջնորդին՝ սրբութեան յատկացունել . եթէ սրբութեան եւ եթէ պատերազմին յատկացունենք իմաստին ուղղութեանն չենք չեզիր . իսկ առաջնորդին՝ ըստ Եօթանասնից թարգմանութեան կրնանք ասլ, այլ ոչ ըստ հրէականին, ինչպէս ինթերցողին գիւրին է ըմբռնել : Ուստի Պ. Kuenen ի թարգմանութիւնն՝ թէ գայիք առաջնորդն հեղեղաւ պիտի ջնջուի՝ սխալ չէ, բաւական է որ Եօթանասնից վրայէն ըլլայ :

Յաջորդն ըստ երբայականին այսպէս է. ես հաստատեցի

զուխտ ընդ բազումս յեօթներորդի. եւ ի կես եօթներորդին դա-
դարեցուցե գգոնս եւ գպատարազս. եւ ի վերայ քեռոց ապա-
կանութեան եկեցե ապականողն, եւ մինչեւ ցլախճան կարգ-
եայ. եւ տարածեսցի ի վերայ ապականութեան:

Ապականութիւն բառն՝ հրէական շիքքուս՝ ընդհանուր դոր-
ծածութեամբ գրուելոց կամ կոոց սեպհական է: Այդ բառ մեր
թարգմանութեան մէջ գարշէյի, գազրութի կը փոխուի. ինչպէս
Գ. Թագ. ԺԱ., 5, 7. զհետ Աստարտայ գարշէյոյ սիղոնացեոց.
Դ. Թագ. ԻԳ., 13-24. Բամովայ գազրութոյ Մովաբայ. Մե-
քումայ գարշէյոյ Ամնայ. եւ ըն. : Ոչ մի անդ հին կատկայ մէջ
կրրայերէն այդ բառ կոոց իմաստէն զատ նշանակութիւն չունի:

Թեւ բառն որ յերբայականին՝ կը նշանակէ՝ մանաւանդ այս
խօսքերուն մէջ անկեան ծայրն, խորն, ինչպէս մերքն թարգ-
մանած են. նոյնպէս հանդերձին գրուակն եւ քղանցքն կը յայտ-
նէ: Իմաստն եթէ միով եւ եթէ միւսով պայծառ է, վասն զի
մինչեւ ի խորս՝ մինչեւ յալուցս ապականութիւն կ'ըսէ: Ոմանք
այս քեւ եւ գրօղեայ (ապականութիւն) իմաստէն կը հետեցու-
նեն՝ Հռովմայեցոց գրօղեայ կամ պատկերեալ արծուէնչաննե-
րով Երուսաղեմի վրայ զիմելն, եւ քաղաքն աւերելով առճա-
րին մէջ կ'եսարի արձանն եւ արծուէնչան կանգնելն:

Եթէ այն՝ եթէ այն՝ մարգարէութեան իմաստն այս էր :
Այս հակիրճ բացատրութիւններէ յետոյ սկսինք քննել խնդիրն.
այսինքն՝ թէ ճշմարիտ նախատեսութիւն մ'է այս՝ թէ գործոյն
կատարումն ետք յերկրուած բանատեսիլական գրութիւն մը.
պէտք է խնդրել՝ թէ այդ օծութիւն բառով արդեօք Մեսիայն՝
թէ Կիւրոս՝ կամ Յովսեփեկ մեծ քահանայն կամ Ռնիաս եւ կամ
այլ ոք հասկրցուի: Դարձեալ՝ թէ ըստ երբայականին կարդանք՝
առաջնորդ ըսելով Անտիոքոս Եպիփաննս թէ զՏրտոս եւ Հապ-
մայեցիս կը հասկրնայ. եօթներորդաց խնդիրն հիմնական բլա-
յով՝ զայդ պէտք է պարզել. եւ վասն զի նախատեսութիւնն
այդու կ'ըսկսի՝ մենք ալ առաջ անով զբաղինք:

Տեսութեանս մէջ Եօթներորդքն ինչ կը նշանակեն. այս
եօթներորդքն համբելու կէտն ո՛ւր է. ուստի՝ կ'ըսկսին ո՛ւր կը
հասնին :

Երբայական Շաբուս բառն զոր մարգարէն կը գործածէ
աստէն՝ ճշիւ Եօթներորդ ըսել է: Երկու իմաստիւ միայն վա-
րած է. մին՝ եօթնեակ մը, եօթն օր. միւսն՝ եօթն՝ ամ. բնաւ

չենք զանևր եօթն եօթնեկի՝ կամ եօթն ամսոյ նշանակութեամբս
Այսպէս հրէայք օրերուն եօթներորդն՝ որ է չարաթ՝ կը պահէին,
նոյնպէս տարիներու եօթներորդն՝ որ է չարաթական տարին:

Իրաւ է որ Գրոց մէջ այս բառ միայն օրերու չարաթն կը
ցուցընէ, սակայն Դանիէլ տարիներու չարաթուն տեղ ալ կը
գնէ զայդ. վասն զի մարգարէս քիչ մը վերջը սովորական չա-
րաթուն վրայ խօսելով՝ օր բառն կ'աւելցունէ, այսպէս. Ես
Դանիէլ եի ի սուգ երիս եօթներորդս առուրց. հաց ցանկութեամ
ոջ կերայ, եւ միս եւ զիճի ոջ եմուտ ի բերան իմ, եւ իւղով
ոջ օծայ, միևջեւ ի կատարել երից եօթներորդաց առուրց. Ժ, 3:
Եթէ Թ՝ զլիսոյն մէջ օրական եօթներորդաց մտօք ըլլար այդ չա-
րուս բառն՝ անշուշտ օր բառն պիտի յաւելուր, ինչպէս հոս:
Եւ արդէն իսկ եզելութիւնքն ակն յայտնի ցոյց կուտան տա-
րեկան եօթներորդ ընդունել զայդ, եւ ոչ օրական: Եզելիէլ՝
Դանիէլի ժամանակակից՝ երբ օրական եօթներորդի վրայ կը
խօսի՝ օր բառն կ'աւելցունէ: Միայն Դանիէլ եւ Եզելիէլ չեն
տարեւոր եօթներորդն գործածողք, արտաքին զրիչներն իսկ
ունին այդ սովորութիւնն, այսպէս Վարրոն, եւլն:

Եօթանասուն եօթներորդաց գումարն է՝ չորս հարիւր ին-
նըսուն տարի. անանջրպետ ժամանակ մը. Երեմիայ մարգարէ-
սպաճ եօթանասնամեայ զերութեան ժամանակին համաձայն:
Սակայն որչափ ալ այս եօթանասուն եօթներորդք իրարու պի-
տի յաջորդեն՝ մարգարէն եօթն եօթներորդք՝ այսինքն քառա-
սունուինն տարիներ կ'անջատէ, առաջին ժամանակ. ապա վաթ-
սունուերկու եօթնեակներ՝ այսինքն՝ չորս հարիւր երեսունու-
չորս յաջորդ տարիներ. եւ ապա վերջին եօթներորդ մը՝ որուն
կէսն նշանաւոր է:

Այս չորս հարիւր իննսուն տարիներն կ'ըստին Երուսա-
ղեմի վերաջինութենէն, վասն զի յայտնապէս է պատգամն. Եւ
ի շինելն երուսաղեմի միևջեւ ցօծեայն առաջնորդ . . . ուստի
սխալ է Պ. Kuenen ի հաշիւն, որ Երեմիայ բարեկոնեան զերու-
թեան կատարածն նախատեսած ժամանակէն սկսելով մինչև
ցկիւրոս կը հասցունէ: Երեմիայ զերութեան գարձն նախատե-
սած է, այլ ոչ Երուսաղեմի շինութեան պատգամն տուած:

Հրէից զարձին համար ի Պաղեստին չորս հրաման ունինք.
առաջին հրովարտին է Կիւրոսի. 536 նախ քան գրիստոս,
առաջին տարի իշխանութեանն. թոյլ կուտայ հրէից զանալ ի
Հրէաստան եւ տաճարն կանգնել. Երուսաղեմի շինութեան

խօսք չկայ. Բ Մնաց. 12, 22-23. Ա. Եզր. Բ, 8 . . . : Երկրորդ հրովարտակն է Դարեհի Վշտասպեան 520 Ն. Ք. տաճարին շինութեան նիւթն հրաման կ'ընէ տալ, հոս ալ քաղաքին շինութեան խօսք չկայ. բացի Ա. Եզր. Դ, 53 : Երրորդ հրամանն է Արտաշիսի Երկայնաբաղուկ իշխանին, եօթներորդ տարին, զրեթէ 467 Ն. Ք. Այս իշխան հրաման կ'ընէ բոլոր հրէից Եզրասի հետ զանաւ ի Հրէաստան. ձոխ ընծայ եւ սպաս ու պատարագներ տալով տաճարին Ամեն համարձակութիւն կուտայ ըստ իրենց օրինաց երթալու, սակայն զիտելի է որ Երուսաղեմի շինութեան համար բացարձակ հրաման՝ ոչ երբէք կը տեսնենք այս ժամանակ, եւ ոչ իսկ որոշակի խօսքն :

Չորրորդ հրովարտակն դարձեալ այս վերջնոյս է. քսաներորդ ամ իշխանութեանն 454 Ն. Ք. Այս հրամանագրաւ Նեեմի Երուսաղեմի շինութիւնն եւ պարսպաց ու զրանց կանդնուն կ'ընդունի. Նեեմի Ա. Այս ժամանակ հակառակորդաց ձեռքէն կրած ասպնապի ու դանտութեան մէջ քաղաքն կը կանդնի, կը պարսպի, դռներն կ'ապուցուին : Դանիելի կանխատեսութեան հետ կէտ առ կէտ միաւրան :

Այսչափ խօսք բաւական է այս կէտին վրայ. այլ փոքրիկ հանդոյց մ'ալ լուծել պէտք է դեռ :

(Շարայարեյի)

Ծ Ն Ն Դ Ո Ց Օ Ր Ե Ր Ն

Ելից ի դուխ 11 կը կարգանք : Զի զվեց օր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զձով եւ զամենայն որ ի նոսա; եւ հանդեաւ յաւուրն եօթներորդի. այլ Ծննդոց առաջին դուխն մանրամասն մի առ մի ժամանակագրական կարգաւ իւրաքանչիւր օրուան գործն կը նկարագրէ : Առաջնովն՝ նիւթոյն ստեղծումն կը պատմէ, երկրորդան՝ հաստատութեան, երրորդան՝ անկոց, չորրորդան՝ արեգական եւ լուսաւորաց, հինգերորդ՝ ջրայինք եւ օդայինք, վեցերորդովն՝ ցամաքային կենդանեաց եւ մարդու :

Հին մեկնիչք Գրոց խօսքն ըստական իմաստիւն աննյով օրն ըստ մեր այժմեան գործածութեան հասկցան :

Սակայն Երկրաբանական դիտութիւն լոյս տեսնելով՝ աշխարհիս մեր կարծածէն աւելի հին ըլլալն անտարակուսելի կերպով ցոյց առաւ: Հնէախօսութիւնն երկրիս զանազան ներքին խաւերուն մէջ այսօր անյայտ եզոզ կենդանեաց մնացորդն յայտնեց: Իւրաքանչիւր խաւ իր բուսական եւ կենդանական նըշխարն ունի. այնպիսի դարուց վերաբերող՝ յորս մարդ դեռ եւս կենդանութիւն չունէր: Ամենէն վերջին խաւն՝ այսինքն է մեզ ամենէն մօտ եզոզն՝ մարդկային նշխարն ունի:

Այդ մնացորդք բրածոյք կը կոչուին: Ինչպէս այսօր՝ նոյն եւ հին ժամանակ ծովուց յատակն կաւային՝ աւազային եւ կըրաքարային խաւեր կը գոյանային. որոնք ժամանակաւ հերձաքարային ժայռեր, կճեայ ապառաժներ կը կազմէին: Աստից մէջ բերաւոր ջրային կենդանեաց խեցի եւ ոսկրոտի կը գտնուին, ամենեւին անարատ. այնչափ՝ զի անմարթ է կարծելն թէ ջրոց մեքենական զօրութեամբ մղուած տարուած ըլլան հոն այդ որձաքար ժայռերուն ծոցին մէջ: Զնստական խաւերու անհուն թանձրութիւնն, որոնք մարդոյ երեւումէն առաջ գոյացած են, բարձրաձայն կ'ըսեն՝ թէ երկրազնտիս ստեղծման եւ կատարեալ կազմաւորութեանն համար վեց օրն անբաւական է:

Երկրիս խաւերուն թանձրութիւնն 15 է մինչեւ 20 հազար մկր կը համարուի. առ այդ՝ այսօրուան մեր աչաց առջեւ ծովերու եւ լճերու գոգն ձեւացած զնստական խաւքն բերելով՝ անհուն ժամանակի կարօտ կ'ըսենք: Վասն զի այսօր ջրուրց քանդիչ եւ շինիչ զօրութեան արդիւնքն նոյն էւ նման են անցելոյն:

Երկրաբանական դարուց մէջ բուսական կենաց զարգացումն՝ ստեղծագործութեան երկարժամանակեայ տեւողութիւնն կը հաւաստէ: Աստից դարաւոր ժամանակաց կարօտելու խնայէս հնար է այդ խեղճուկ բուսականներու գալ խոնիլ եւ սնուցաւ հանածխոյ ամբարքն կազմել, որոյ համար ժամանակն եւ ջերմութիւն միանգամայն գործած են:

Հարկ չէ կարծել՝ թէ այդ բոյսերն ամենքն խմբովն զրուած ըլլան մի տեղ. ջրոց մեքենական ոյժն գործած է. սակայն թէ այս թէ այն՝ ապրած են ատենք տեղ մը: Կալէոի մէջ մինչեւ 102 մթերք կան հանածխոյ. մին միւսոյն վրայ. միջանկեալ հերձաքարային ժայռերով: Հնարք են ըսելն՝ թէ բնածխային զարն նպաստած է այս կազմութեան, բանաստեղծական զիւտ:

Այլ համաձխային դարն երկրաբանական ժամանակաց ամենաչնչին միջոցն է. դաճն նոյնպէս ևւ աւելի մանր կենդանեակներով կազմուած է. ապա կուգայ երրորդային դարն յորում ցամաքային ստնաւորք կ'աճին: Այս ամենն բացատրելու համար բիւրաւոր տարիներ կը պահանջեն երկրաբանք:

Աստեղագրաչիութիւնն երկնքի խորոց մէջէն աստղեր ցոյց կուտայ մեզ՝ որոնց լոյսն ընդունելու համար 6000 տարի երկրագնտիս վրայ սպասելու էր. բայց մենք կը տեսնենք զանոնք, մեր հարք ալ տեսած էին:

Այս ամենն պարզապէս ցոյց տալու համար յաջորդ երկրաբանական ցուցակն կը դնեմք, յորմէ զիւրին է գիտութեան պահանջած կարգն ևւ կենաց յաջորդութիւնն նկատել ըստ Գրոց:

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱԿ

Դար	Գետին	Էական երեւման բուական
Ներկայ	Այժմեան	Մարդ
Չորրորդ	Չորրորդ	Բարձր. Ստնաւորք
Երրորդ	{ Երրորդ Երկրորդ Առաջին	Պարկաւորք ևւ Թռչունք
Երկրորդ	{ Կրային Կրամիջին Յուրային Եռային	Զեռունք, Սողունք, Չկունք
Առաջին	{ Պիրմային Բնածխային Դեւոնեան Սիլուրեան Եռարոյթ Անբրածոյ	Կակղամոթք ևւ Ողորկապատեանք

Buckland վարդապետին կարծիքն. — Գրիստոնեսայ գիտնական մեկնաբան վարդապետն զիտութեան պահանջած դարաւոր ժամանակն երկրագնտիս կազմութեան ևւ Ս. Գրոց օր բառն այսպէս կ'ուզէ հաշտեցունել, բառական առմամբն.

Նիւթոյն ստեղծման՝ որ ըստ իր դրութեան վեցօրեայ արարչութենէն դուրս է՝ ևւ առաջին օրուան մէջ անսահման ժամանակ մը կայ. այդ ատեն ապրած պիտի ըլլան այսօր յայտնի

եղող բուռական եւ կենդանական ըրածոյքս Այս դար երկրաբանական միջոցին համապատասխանն կը համարուի . որ սուկալի ընդհանուր յեղաշրջմամբ մը լմնցած է . յորում ամբողջ երկրագունդս քաղոսական վիճակ մը ստացած է . Եւ երկիր էր աներեւոյք եւ անպատրաստ . Այս նոր շրջանին մէջ նորէն կազմաւորութիւնն կ'ընկալի երկրիս , որ վեց օր տեւած է , 24 ժամ իւրաքանչիւր օրն . ըստ բառական խմաստի Ս . Գրոց . Որով Գրոց առաջին գլուխն ոչ թէ երկրագնախա առաջին կազմուելն՝ այլ առաջին յեղաշրջմանէ յետոյ վերստին կազմաւորութիւնն կը նկարագրէ :

Այս գազափարիս պաշտպանք իրենց փաստն կը հիմնեն նիւթոյն ստեղծման Գրոց մէջ որոշ յիշատակն չըլլալուն վրայ , իբր վեցօրեայ արարչութեան մասն . եւ երկրորդ՝ զի եկեղեցոյ Հարք եւ Վարդապետք իրաց սկսելուն եւ Եղիցի լայսին մէջ՝ որով առաջին օրն կ'ընկալի՝ միջոց մը կը նկատեն : Եւ իրաւամբ կը յաւելուն՝ թէ այս դրութեամբ գիտութիւնն Գրոց հետ չկորնար մրցիլ եւ հակառակիլ : Սակայն գիտելու է՝ որ եթէ այս բացասական փաստերով մեր գիրքն կարող ըլլանք պաշտպանել , այլ գիտական համոզումն գոյացունել չենք կարող :

Անտարակոյս ի հարց շատեր լուսոյ եղելութեամբ առաջին օրն թուած են , նիւթոյ արարչութիւնն առաջին օրէն զուրս ձգելով . սակայն այս տեսողութեան վրց օրերուն մէջ չմտնելէն այն միջոցին բոլոր այժմեան կենդանական եւ բուսական բրածոյից պարած եւ զարգացած ու ջնջուած ըլլալն չկրնար հետեւիլ :

Եւ ո՛վ կրնայ այնպիսի յեղաշրջումն մտածել՝ որով առհասարակ ամեն կենդանիք եւ բուսականք յանկարծ ջնջուին , եւ լոյսն սպառի . այն աստիճանի եւ այնչափ երկարատեւ՝ զի Գիրք կարենան ըսել՝ Եւ երկիր էր աներեւոյք եւ անպատրաստ : Եւ մի՞թէ օրէն է խորհիլ՝ որ երկիր դարաւոր շրջանաւ կազմաւորած՝ կենդանեօք եւ բուսովք զարդարուած՝ յանկարծ՝ մինչ մարդն գոգցես պիտի երեւի՝ եղծանի ի սպառսպուռ հարուածելով մինչեւ լուսոյն խաւարել :

Ընդունինք պահիկ մը երկրիս այսպէս յեղակարծ շրջումն , որով խաւարին անպնդոց մէջ գլորած՝ աներեւոյթ եւ անպատրաստ վիճակ մ'ունենայ . ինչպէս Ծնունդք կ'ըսեն . Նոր ստեղծման մէջ նոյն օրէնքն պէտք է նկատենք . փասն զի բնութեան օրէնք Արարչին անփոփոխելի ստորոգելիաց պատկերք՝ հաս-

տատուն են. այս հնար է այդ օրինաց փոփոխել , այլ ո՛վ կարող է վկայ ըլլալ այդ երեւութին : Այս գաղափարիս պաշտպանք՝ նիւթոյ ստեղծումէն յետոյ՝ Գրոց լռած սեւեղութեան մէջ՝ բուսոց եւ կենդանեաց ծնունդն եւ ածուցն աստիճանաւ եւ մեղմիւ կ'ընդունին, երկար դարերու միջոցաւ. արդ ինչո՞ւ այդ կանոնն կ'ուղեն զլանալ երկրորդ արարչութեան՝ վեց հատ 24 ժամերու անձուկ միջոցին մէջ փակելով ամեն բան մինչեւ մարդու երեւումն անդամ :

Գարձետլ, եթէ երկրագնտիս պատմութիւնն երկու զխաւոր մասի կը բաժնուի , յորոց մին ի սպառ կը լռեն Գիրք եւ միւսն կը նկարագրեն, կրնայ արդեօք ըսուի՞ թէ այդ երկու մասերու իրարմէ բաժանման կէտն ո՛ւր է : Արդեօք երկրաբանական կոչուած դարուն վերջն, թէ չորրորդին : Սակայն եթէ հնէախօսութեան հաւատանք՝ մարդն էութիւն ունի եղեր այն ասեն : Վասն զի մամուլի եւ տնայնագաղանին ոսկերայ հետ մարդկային նշխարք եւ այժմեան մեզ ծանօթ կենդանեաց մնացորդ կը գտնուին. ուրեմն ըսենք թէ Մոնդոց տուած մարդէն առաջ մարդ կար երկրիս վրայ :

Ենթադրելով թէ երրորդ դարուն կատարածին աշխարհիս վերստին կաղմութիւնն գործուած ըլլայ, ճշմարիտ է թէ մարդ չկար այն դարուն , սակայն խել մը երրորդական սեսակներ կ'ապրին այսօր. որով անհնար կ'ըլլայ ըսել՝ թէ համաշխարհիկ յեղաշրջումն ամեն բան ջնջած փձացուցած ըլլայ մինչեւ լոյսն անդամ խաւարել : Յառաջանալով այսպէս կը համոզուինք որ եւ ոչ մի դար եւ ոչ մի յեղաշրջումն համայնջինջ եղծումն գործած չէ երկրիս վրայ . այնպէս մինչեւ նախկին եւ նոր աշխարհս իբր կրկին նորաստեղծումն նկատել տայ :

Mgr. Clifford ի գաղափարական դրութիւնն . — Clifton ի եպիսկոպոսն կ'ըսէ՝ թէ Մովսէս արարչութեան պատմութիւնն ընել ուղած չէ. այլ իր նպատակն էր Աստուծոյ քանի մը գործերուն նուիրել շարթուն օրերն. ինչպէս որ Եզրիպտացւոց սփորութիւնն էր : Որով առանց ժամանակագրական հաշուոյ

Ինչպէս որ յայտնի է՝ այս զրութեան հիմն եզրիպտական եօթնեակն է. սակայն աւելորդ է ըսելն՝ թէ եզրիպտական եւ հեթանոսական եօթնեակին վրայ հիմնել Մովսիսի պատմութիւնն անտանելի է նոյն խել զխտութեան , որ բոլորովին մանաւանդ հակառակն կը խօսի, մեծամեծ եւ անհակառակելի փաստերով :

Եւ Եղիպտացւոց Խօթնեակն ամենեւին Երրայականին նման չէ. ոչ սոցա՝ ոչ քաղզեացւոց եւ ոչ այլ մերձաւոր ազգաց նմանութեամբ հիւսած չէ Մովսէս իր նկարագիրն:

Ամենեւին զարմանալի չէ թէ Աստուած Մովսիսի տիեզերաց զիտութեան գաղտնեաց մի մասն հաղորդած ըլլայ, թէպէտ եւ կրնանք ըսել՝ թէ Մովսիսի չէր ուղղակի այդ յայտնութիւնն այլ Նախամարդոյն, ուսկից Մովսէս անարատ կ'ընդունէր աւանդութիւնն. մինչդեռ այլ ազգեր՝ ինչպէս Բերդի վկայութենէն յայտնի է՝ զիցական աւանդութեամբ նոյնն կ'ընդունէին:

Միթէ զարմանալի չէ՞ որ Ս. Գրոց տիեզերագրութիւնն՝ այն պահուն յորում Երկրաբանութիւնն ոչ ուղղափառ ընթացքով կը յառաջէ՝ մեծ սքանչանաց առարկայ կ'ըլլայ: Երկրաբանութիւնէն աւելի ոչ մի գիտութիւն այսպէս շուտ զուլս ծրուած չէ Գրոց առջև: Այս մեծ դէպքն զիպուածի արդիւնք չկրնար ըլլալ:

Երկրաբանութիւն Երկրիս պատմութիւնն Երեք զլիսաւոր ժամանակամիջոցի կը բաժնէ նախ քան զմարդոյ Երևումն. մին է բուսականաց տիրապետութեան շրջանն, Երկրորդն՝ Ջրային կենդանեացն, Երրորդն՝ Կամաքայնոց, ճիշդ այդ կարգն Մննդոց մէջ կը գտնեմք, Երրորդ՝ հինգերորդ եւ վեցերորդ օրերու կարգաւն. միւս օրերուն մին լուսոյ ստեղծման վրայ է, միւսն հաստատութեան, Երկնային մարմնոց, այս իրաց կարգին մէջ Երկրաբանութիւնն խնդիր չունի:

Օր-Դարոս դրոսթիւնն. — Առաջին Երկու զրութեանց դէմ՝ որ շատ հետեւողներ ունեցած չէ, Օր-Դարու զրութիւնն Մընընդոց զրոց օր բառն անսահման ժամանակաւ դարեր հասկնալ կը քարոզէ. իր հիմն Ս. Գրոց վրայ է: Մի միայն օրինակ յիշենք ի Գրոց. Մննդոց Բ, 4.

«Այս է զիր արարածոց Երկնի եւ Երկրի, յառար յորում արար Աստուած գերկիցս եւ գերկիր . . .» . յայտնի է որ հոս խօսքն 24 ժամուան օրն չհասկըցուներ. վասն զի Երկնի եւ Երկրի ամբողջ արարչութիւնն կը ծանուցանէ:

Գիտնալու է որ Երրայեցիք դար բառին համիմաստ բառն չունին. ուստի բնաւ զարմանալի չէ թէ Երբեմն իրարու տեղ նոյն բառն օրծածեն: Նոյնպէս կարեւոր է գիտնալ՝ որ Մովսէս արարչագործութիւնն վեց դարու մէջ փակելով՝ Խօթնեակին հիմն կ'ուղէր գծել այնու: Առ այդ Երկու իմաստներն ներփա-

կող երրայական Յով բառն կը վարէ, եւ փոխանակ սկիզբն եւ վերջ ըսելու՝ առաւօտ եւ երեկոյ բառերն կը դնէ:

Ինչպէս ի սկզբան ըսինք՝ աստղաբաշխութիւնն Մշնդոց օրն դարաւոր շրջան կը կարգայ: Հեռադէան այնչափ հեռաւոր աստղեր ցոյց կուտայ մեզ՝ որոնց լուսոյն բոպէի մէջ 75,000 մղոն ընթացքով՝ 10,000 տարի պէտք էր մեզ տեսնելի ըլլալուն. եւ զորս այսօր կը տեսնենք մեք: Նոյն խակ միլիոն մը տարիներու վրայ կը խօսի. եթէ ինչպէս կը կարծուէր աշխարհս վեց կամ ութ հազար տարուան կեանք ունենար՝ յայնժամ անծանօթ պիտի մնային այդ լուսաւորք:

Օրն արեղական ելքումուտքով կը չափուի. արեւն ըստ գրոց չորրորդ օրն կ'ըստեղծուի. առաջին երեք օրերն ինչ հաշուով են. ինչպէս առանց արեւու առաւօտ եւ երեկոյ կ'ըլլայ:

Ս. Գիրք կ'ըսեն՝ թէ Աստուած եօթներորդ օրն հանգեաւ. այդ օրն ոչ առաւօտ ունեցաւ եւ ոչ երեկոյ. մինչեւ այսօր այդ եօթներորդ օրն է որ կը տեւէ մարդոյն ստեղծումէն ի վեր: Որով յայտնի կ'ըլլայ՝ թէ առաջին երեք եւ վերջին եօթներորդին նման օրեր կամ դարեր կրնամք ամենայն ուղղութեամբ համարել չորրորդն՝ հինգերորդն եւ վեցերորդն:

Հին ազգերն առհասարակ՝ յորս մանաւանդ Քաղդէացիք, Փիւնիկեցիք, Եթովպիք, Պարսիկք արարչութեան վեց շրջանաւ կատարուին կ'ընդունին. մեզ հոգ չէ թէ այդ ի հրէից կամ ի նախնական աւանդութենէ անցած ըլլայ անոնց:

Մշնդոց Բ, 5, 6 կը կարդանք.

«Յաւուր յորում արար Աստուած դերկինս եւ դերկիր, եւ զգամենայն բանջար վայրի՝ մինչ չեւ լեալ էր ի վերայ երկրի, «եւ զամենայն խոտ վայրի՝ մինչ չեւ բուսեալ էր. զի չեւ եւս էր «սեղազցեալ Տեառն Աստուծոյ ի վերայ երկրի» Ենթադրենք 24 ժամուան օրեր. ո՞վ ինչ կարող է ըմբռնել, երբ նոյն երրորդ օրն ջուրերն՝ առաջին անգամ դեռ կ'ըսկսին քաշուիլ եւ ցամաքն կ'երեւի, եւ նոյն օրն քանի մը ժամուան մէջ բոյսերն եւ տունկեր կ'ածին, եւ այնչափ կը ցամքի հողն մինչեւ անձրեւին չըտեղան կը յիշուի:

Տիեզերական օրեր. — Կարեւոր գրութիւն մ'է Մշնդոց օրն ոչ թէ եօթնեկին օրերն՝ այլ տիեզերական օր համարել. ինչպէս են Դանիէլի 70 շաբաթներն. տարեկան շաբաթներ եւ ոչ օրական:

Ահա այս նոր դրութեան հիմնւ Արրահամ իր հետն տարաւ իր նախնեաց այս աւանդութիւնն ի Քաղցիս, ուր պանդխտեցաւ. եւ իրմէ ժառանգեց Մովսէս, զոր Հոգւոյն ներդործելովն ի գիր արձանացուց, Քաղցիք արրահամեան այդ աւանդութիւն ընդունելով՝ աշխարհիս ստեղծման համար օրեր կազմեցին ընդ երկար անողութեամբ. զորս 12 ժամու բաժնեցին, 6 գիշերոյ եւ 6 տուրնջեան ժամեր. իւրաքանչիւր ժամ 60 վայրկեան եւ մէն մի վայրկեան 60 րոպէ: Այս օրերակեան օրուան մի րոպէն՝ սովորական տարի մ'էր. մի վայրկեանն՝ 60 տարի, իւրաքանչիւր ժամն 3,600 տարի, եւ օրն՝ 43,200 տարի: Բերողի հատուկութիւն տեղեկացած եմք ասոր:

Այս հաշուով Մովսիսի վեց օրն՝ մինչեւ մարդոյ երևումն կ'ընէ 259,200 տարի:

Աքանջելի զիւս մ'է այս Ս. Գրոց եւ Գիտութեան համաձայն : (Շարայարեիի)

Յ Ո Ւ Շ Մ Ը

ԱԼԵՔՍԱՆՏՐ ՏԻԻՄԱ, ՈՐԴԻ

Քառասունուհինգ տարի աշխատեցաւ թատրոնի մէջ ամբողին զուարճացնելու, եւ աւելի ակործելի բլլալու համար՝ ժամանակակիցներն ապականեց իր գրուածքով քան զոր չէ հնար պղծելով. գովուեցաւ, հարստացաւ, Ակադեմիոյ անդամ եղաւ, եւ առանց Աստուծոյ մեռաւ: Յաճախ Աւետարանին վրայ խօսած էր, սնձնուէր անտարաններու տոջեւ շատ անգամ յուզուած էր: Օր մը Ակադեմիոյ մէջ հայհոյող կաճատորդի մը զէմ փառք համարած էր իրեն զՓրկիչն պաշտպանել, Ափսո՛ս, ճշմարտութեան եւ իր մէջ եղող վիհն չգիտցաւ անցնիլ: Մայրը հրեայ էր, մեծ մայրն՝ սեւամորթ. մկրտուած չէր: Այլ իր զաւակներն քրիստոնեայ են, Չերմեռանդ, եւ աղջիկն բարի քրիստոնէի կին:

Սիրած լաւ յարաբերութիւնքն յոյս կը չնչէին մահու ընէն առաջ զարձի գալու, Աստուծոյ վեհ ներողութեանն արժանանալու: Ըսեմք թէ ժամանակ չունեցաւ, իր փառքներուն՝ ազիտութեանն՝ իրեններուն բարեպաշտութեան եւ մենաստանի մը մէջ վախճանած սուրբ քրոջն նայելով, կրնանք յուսալ:

Թատրոնական այս պարզ վճռով գրուած էր կտակը. Ոչ քահանայ. Ոչ զինուոր. Ոչ ճառ:

Թէպէտ եւ նախարարք ներկայ էին՝ այլ շատ անշուք եղաւ իր թաղումն : Գերեզմանին մօտ՝ ուր միայն փոստան կը պաշտօնէր եւ ոչ մի ձայն չէր լսուեր, իր երկու աղջկունք եւ փեսայն՝ պատուական զինուոր՝ ծունկի եկան , եւ Սասունոյ խորհուրդն այդ ազատախօհ մարմնոյն եւ տխուր արարողութեան մէջէ ձայնեցին :

Ճամբորդութեան ազդեցութիւնն. — Ահա Տիւմա Որդւոյն խորին զգացած ազդեցութիւնն. իր մահուան օրն՝ երեքշաբթի 16 նոյեմբեր՝ անշուշտ շատ թանկազին եղած պիտի ըլլայ այդ յիշատակն . եւ նոյն իսկ ցաւազին մահէն յետոյ միտիթարական է այդ :


« . . . Ըստ ինքեան նախորդ գրուածներէս պէտք էիք ճանչնալ՝ որ ես այդ ճամբորդներու պէս չեմ որոնք ոչինչ տեղ կ'ոգեւորին , որոնք՝ իրենց առաջնորդին զիտեցէք ըսած տեղը կը դիտեն, եւ կամ կանխաւ իրենց զիտողութեան ապսպրուած մարդոց եւ տեղերու առջեւ՝ իրենց սրտին անդնական զգացումներն ցոյց տալ կը կեղծեն. ոչ, ես իմ զգայութիւններս գանձեցի, եւ իմ ընթերցողներուս ներկայացունելու համար զանոնք՝ մերկացուցի. զգացածս տկար կերպով պատմեցի , դուքէ , այլ զգացածէս դուրս բան չսպատմեցի : Ուստի հաւատացէք երբ ըսեմ՝ թէ այս ունեցածիս նման զգացում կրած չէր բնաւ սիրտս, երբ ութ հարիւր ոտք երկայն գոթացի սրահի մը ծայրէն տեսայ խրճիթի մը զուռը բացուիլ, եւ այդ դռնէն ժամաւ նակաւ մթազնած կամարներու տակ երեւիլ ձերմակ այիքով միայնակեաց մը՝ Ս. Պրունոյի արկանելին վրան ձգած՝ որուն վրայէն սահած ութ դարեր ծալք մ'անգամ փոխած չէին : Ծանր ու հանդարտ՝ սուրբ մարդն առաջ քայլեց , ձեռքի կանթեղին սիւռած գողգոջուն լուսոյն շրջանակին մէջ տեղ . մինչդեռ առջեւն ու ետին ամբողջովին խաւար էր : Երբ դէպ ինծի ուղղեցաւ, ծունկերս զգացի կթոտիլ, ծունկի եկայ . այս դիրքի մէջ տեսաւ զիս . բարի դէմքով մօտեցաւ եւ ծոած զլսուս վրայ բարձրացունելով ձեռքն, ըսաւ ինծի .

« Որդեակ իմ, կ'օրհնեմ զքեզ եթէ կը հաւատաս . կ'օրհնեմ զարձեակ՝ եթէ չես հաւատարս : »

Երիճաղեցէք եթէ կ'ուզէք, բայց այդ վայրկենին այդ օրհնութիւնն գահայից տեղ չէի փոխեր :

(Ճանապարհորդութեան ազդեցութիւններ . Զուիցերիա . 1879. Ա. Տիւմա) :

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն
ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳՍՅԻ



ՔԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎ ՀԱՆՆԵՒ Վ. ԱՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես քիւ 5)

«Կը կարգայի այս բաներս եւ կը վառուէի. ո՛հ եթէ կարելի
րլլար ինձի բանալ հնարքով մը այն մեռելոց սկանչն, որոնց
թուռն մէջ ես ալ կայի, երբ՝ կոյր եւ կատղած, կը հաչէի Ս.
Գրոյց գէտ, մինչդեռ այնքան չքեղափայլ լուսով կը շողային,
եւ մեղր կը կաթեցնէին հոգւոյ վրայ: Աստուածաշունչ գրոց
կապալատ փրկիտփայ թշնամիներուն վրայ երբ կը մտածէի՝ ցա-
ւերուս սաստիւթիւնէն կը հալէի ու կը մաչէի. ո՛վ Աստուած իմ
ինչպէս նկարագրեմ այն ամէն զգացմունքները զորս կը զգայի
այն երջանիկ օրերը:»

Քանի որ Օգոստինոս կը կարգայ անխոնջ եռանդով մը այն
սաղմոսները, եւ թոյլ կուտայ որ հողին սնանի եւ զօրանայ ըստ
հաճոյս այն վսեմ զգացմունքներով, զորս իւր նորածին հաւատքը
կը ջամբէր իրեն, սրբուհի Մանիգա ալ ուրախութեամբ եւ հի-
ացմամբ լի, չհետանար քովէն. կը նշանակէ իրեն իւր վիճակին
յարմարագոյն սաղմոսներն, եւ ինքն ալ իրեն հետ կը կարգայ:

«Սլիքիտս ինձի հետ կը կարգար, կ'ըսէ Օգոստինոս, ինչպէս
նաեւ մայրս, որն որ չէր կրնար հեռանալ քովէս:» Մանաւանդ
թէ մեկնութիւններ ալ կուտայ, վասն զի սիրոյ աստիճանաւ ա-
ւելի վեր է իրենցմէ, եւ իւր որդւոյն համար կրկին անդամ
մայր ըլլալու բարեմասնութեամբ, ինչ ուրախութեամբ չսար-
զէր սնոր աչքին ասջեւը այն լուսուտ աշխարհքն, ուր որ նոր
մտած է, եւ ասկա ին խորխափելով կը քայէ: Ըստ այնմ Օ-
գոստինոս վրայ կը բերէ՝ ըսելով. «Ես քու սիրոյց մէջ նորա-
ծին էի, ո՛վ Աստուած իմ, եւ Սլիքիտ՝ սիրելի բարեկամս, ինքն
ալ ինձի պէս նորբնծայ եւ երախայից գասին մէջ էր. բայց
մայրս՝ ո՛չ՝ այնպէս չէր. վասն զի իւր կանացի սկար մարմնոյն

ներքեւն արիադոյն եւ կենդանի հուսափ մը կը կրէր, ծերունւոյ մը փորձառու լոյսը, մօր մը գորովագութ սիրաբ, եւ քրիստոնէի մը եռանդը ։»

Սակայն Օգոստինոս՝ որչափ ալ զբաղած ըլլայ մկրտութեան պատրաստութեամբը, փիլիսոփայութեան սիրելի ուսմունքն ալ չմոռնար, առաջական ժամերը՝ կամ աւանձին, կամ թէ մօրն եւ Այրբիոսի հետ սաղմսաց ուշադիր ընթերցման գործածելէն ետքը կէսօրերնէ վերջը՝ իւր բոլորափքը կը ժողվէ երիտասարդ բարեկամները. երբոր օգը բայ եւ շրջագայութեան յարմար կ'ըլլար, կ'երթային մարդագեանին վրայ՝ ծառի մը տակ կը նստէին. իսկ երբ օգը անձրևատ կամ ցուրտ կ'ըլլար, բազանեաց մէկ սրահին մէջ կը քաշուէին, հոնտեղի ջերմին օգն Օգոստինոսին յոգնած կուրծքին աղէկ կուզար. Հոս ըլլայ կամ հոն, երկար ժամեր կ'անցընէին փիլիսոփայութեան եւ ճարտասանութեան վրայ խորմաստ եւ զուարճալի խօսակցութիւններ բանալով. Երբեմն ալ Օգոստինոսին սիրած Վերգիլիոսի գիրքերը, զորս միշտ պիտի սիրէ, երբեմն Կիկերոնի ճատերը, եւ ի մասնաւորի Հորգանտիոսը՝ կը կարդան. այս վերջին երկատիրութեան համար ալ երախտագէտ սէր մը կատարած է. բայց սովորաբար փիլիսոփայութեան զինաւորագոյն եւ զեղեցկագոյն ինչորոց վրայ կը վիճաբանին. օրինակի ալագաւ՝ Սրանուքիսնն ինչ է, (յաղագս երանելի կենաց) կարգն՝ որով օժտուած է արեղերքս Աստուծոյ, (յաղագս կարգի). այն փափաքն՝ որով հոգին ձեռք ձգելու կը ջանայ ճշմարտութիւնը, եւ այն անկարողութիւնը որով փիլիսոփայք ի դուր յազեցնելու կը ճգնին այն փափաքը, (ընդէմ Մանիքեցոյ). վերջապէս Աստուած ինչ է, հոգին ինչ է, եւ կ'աշխատի Օգոստինոս լուս մը սահմանելու սա կրկին հարցմունքը, եւ կարելի եղածին չափ լուսաւորելու իւր հանճարոյն-պայծառ լուսովը։


Սուրբ Օգոստինոս քրիստոնէ Պատան կոչուելու պատուոյն արժանի հանդիսացած է, եւ այն անունը ընդունած է ի Քասիաբուսի Իրաւ է որ ետքը եկեղեցւոյ եպիսկոպոս եւ վարդապետ պիտի լլլայ, երեւելի ախոյեան քրիստոնէութեան հերեւակիսութեանց դէմ, պիտի գոռայ Պեղագեանց եւ Դոնատեանց դէմ, եւ արժուի նման պիտի սլանայ՝ ելլայ քրիստոնէական վարդապետութեան վերին յարկերը. Բայց նոյն առանը Օգոստինոս տակաւին երիտասարդ եւ աշխարհական մ'ըլլալով՝ չհամարձակիր ձեռք երկնցնելու տապանակին, Աստուծոյ եւ հոգւոյ վտեմ

խնդրոց արժանացը լոկ մօտենալը բուսական կը սեպէ . Պղատոն հեռուէն միայն նշմարած է զանոնք, իսկ Օգոստինոս կատարեալ լուսոյ մէջ կը գիտէ ու կը տեսնայ . Պղատոն եւ Օգոստինոս՝ երկու են՝ բայց անձաւասար տարիքով : Առաջինը՝ կենաց արշալուսոյն կամ բարեխառն եւ զուարճալի գործնան մէջ ըլլալով, աւելի ծաղիկ ունի քան թէ պտուղ, աւելի երազ է սասածը քան թէ իրողութիւն . փառաւոր տեսարան մը հեռուէն նշմարելով կը ցնծայ . բայց արիօնս, քովը չկրնար մօտենալ . ճամբան կը փնտռէ՝ կը գտնայ եւ կը դժագրէ զայն՝, բայց այն ճամբուն մէջ ինչպէս մտնալը չգիտեր . եւ հոգին առանց հասունցնելու ան պտուղներն որոնց ծաղիկը լոկ ցուցուցած՝ կը մեռնի : Իսկ երկրորդն՝ անտանելի ընդգիմութիւններէ վերջը, երկար տարիներ կտրիճութեամբ աշխատելէն ետքը , կը մտնայ շատ աւելի արիւթեամբ առաջինին ցուցուցած ճամբուն մէջ : Պղատոն ըսած էր . «Աստուծոյ տեսութեան համեմուտ համար պէտք է մտքուիլ, բժշկուիլ, հրաժարիլ աշխարհքէս, խլիլ՝ քաշել մէկիկ մէկիկ այն ամէն դամերն որոնք նանիր հաճոյից եւ ունայն հարստութեանց գամած են զմեզ» : Օգոստինոս կը մտքորուի, ամէն գամերը կը քաշէ՝ կը հանէ եւ մէկզի կը նետէ : Պղատոն ըսած էր . «Իմաստասիրելը՝ մեռնելու ճամբան սորվիլն է» : Եւ դարձեալ՝ «զԱստուած տեսնալու համար պէտք է մաքուր ըլլալ եւ մեռնիլ» : Օգոստինոս կ'ըսիսի սորվիլ եւ գործածել այն մեծ արուեստը ի Քասիաքում, այնպէս որ լոյսը՝ թուրբերէն ազատ եւ անզուսպ հեղեղի մը պէս անոր մեծ հանճարն ողողելու կ'ըսիսի : Այն որ Պղատոն տեսնալ կը յուսայ, եւ հեռուէն միայն կը նշմարէ, ինքն ի մօտոյ եւ յստակ կերպով կը տեսնայ . այն որ չիօթ, խտոնակ , բայց գերագոյն երազ մ'էր իմաստասիրին ճոխ երեւակայութեանը մէջ, սրբոյն լուսաւորեալ մտաց մէջ յստակ եւ պայծառ գոյութիւն մը կը ստանայ , եւ սրտէն զուրս կը յորդէ այնպիսի փառաւոր խօսքերով , որ Պղատոնին եւ ոչ իսկ մտքէն անցած են : Թէ որ կ'ուզենք ճանչնալ զՕգոստինոս իւր նորընծայութեանը միջոցին, այօինքն այն ասեմը երբ՝ չափահաս հասակին զօրաւորագոյն թոխնեւրէն առաջ, հազիւ սկսած է գործածելու իւր նորավիտարութեւերը, հարկ է որ ուշադրութեամբ կարդանք Քասիաքումի խօսակցութիւնները, կը գտնանք անոնց մէջ երիտասարդութեանն այն դեռափթիթ ծաղիկն որն որ ետքը պիտի չտեսնուի , այն անուշ լոյսն՝ որ առաւօտեան արշալուսոյն կը նմանի . դադար

վարաց եւ զգացմանց մէջ նորադուարձ ոճ մը, անվրդով հըրձ-
ուանք մը եւ նազելի զուարթութիւն մը : Այնչափ տարիներ
բանտարկուած հանճարը նոյն ատեն իւր բնական ուժը ստա-
նալով, կը դիմէ արձակ համարձակ զէպի ճշմարիան, բարին եւ
զեղեցիկն :

Արրուհի Մոնիգա՝ ինչպէս վերը ըսինք, իւր սրբւոյն զըզ-
ջացեալ սրտին զգացմանցը միշտ ներկայ է, ինչպէս անոր հան-
ճարոյն ճոխութեանցը վկայ . անանկ որ բարեպաշտական եւ
կրօնական բանակցութեանց ժամանակ, սրբուհին անոր քովէն
չէր հեռանար ամենեւին . միայն թէ երբ խօսակցութիւնը ի-
մաստասիրական խնդրոց վրայ կը բացուէր, այն ատեն ալ Օ-
գոստինոս կ'ըստիպէր իւր մայրն որ չթողու զիրենք. կ'ուզէ որ
իւր բարեկամացը հետ ունեցած ամէն ճտաբանութիւններուն
ներկայ դանուի. եւ երբոր Մոնիգա համեստութեամբ կ'ուզէր
մէկդի քաշուիլ, հասկցունելով իրենց սնուչ խնստումով մը, որ
կնիկ մարդու մը համար աշխարհականաց մէջ գտնուիլը վայել
չէ, Օգոստինոս վրայ կը բերէր՝ ըսելով. « Իրաւունք ունիս, բայց
ինչ մըսս կը տեսնես՝ ըսէ՛ . իմաստասիրել ըսելը՝ ճշմարտու-
թիւնը սիրել ըսել չէ՞ արդեօք. եւ գուն՝ մայրիկս, միթէ չես
սիրեր զճշմարտութիւն . ուրեմն ինչո՞ւ համար չես ուզեր կե-
նալ մեր մէջը. թէ որ գուն կոպիտ եւ սամիկ ժողովրդեան չափ
նաեւ սիրելու ըլլայիր ճշմարտութիւնը, պէտք էր դարձեալ որ
ընդունէի զքեզ մեր ընկերութեան մէջ, եւ մտիկ ընէինք քեզի.
ուր մնաց որ գուն կը սիրես զճշմարտութիւն այնպիսի սիրով
մը որ անհամեմատ զօրաւորագոյն է նոյն իսկ ինծի համար ու-
նեցած սէրէդ. եւ զիտեմ թէ որչափ կը սիրես զիս : Ո՛վ կամ
ինչ բան կրնայ հեռացնել զքեզ ճշմարտութենէ . ո՛չ վախ, ո՛չ
ցաւ, եւ ո՛չ իսկ մահ . եւ սա գերագոյն կէտը իմաստասիրու-
թեան ծայրագոյն կատարելութիւնը չէ՞ արդեօք. այո՛ անտա-
րակոյս. այս բանիս վրայ ոչ ոք կը տարածայնի . ուստի յայսմ
մասին ալ կրնայ ըլլալ որ աշակերտ չսեպուեմ քեզի :

(Շարայարեկի)



ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պոլսոյ համար 40 դանեկան :
Գաւառաց և օտար երկիրներու համար
բոլորտարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Իշխարանչիշր թիշ 2 դանեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եւշիլ փողոց
Թի. 1 , ուր պետք է ղիմել բաժանորդագրութեան և քերթին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولنشد